

Armenia



ԴԻՍԱԿ ԲԻՖՈՂԱՆԴԵԱՆ

ԹԵՐԵՅԻՑ
ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԱՐՀԱՐՈՒՆՔԱՑ

1813.

415. 6. ԱՊՐԻԼ:

ԱՄԵՐԻԴԱՑԻ

ՄԻԱՅԵԱՀ ՆԱԽԱՆԴՅԱՆ:

ՔԱՆԱԿ-ՑԱՌԻ 8 ՓԵՎՐԱՅԻՆ:

Ալլոքրիմ կանանաբիկուզան թէ շատ հաւատական է որ նեկի լին ըստ թափեն Ակրսեթ նաւահանդիսար, ոյրեւ և համար տեղրիգացւոց հնուուց երկամ նեռած և կեցոն նաւերը - և թէ անսովուցու շատ բազմաւթեն նաւահանդիսար մատու ննիվը զօրուու, որտեղ անցան ԱՌ կը հանդիսափ անդիմի կողմէն՝ հսնակի եղան առանց հաշելունդն: (Օրու կայերը)

ԱԱ ԲՍՈՆԻԱ.

Աբրիս 17 Մարտի:

Արշապահ գունդը քրանուզին զօրաց կրավիայի կոմարույն հետ առ բազագաւ:

Աշխատուեց ու հոդը ուասէրաղմին, իրեն բարուցը լաւութեն ու քաջրութեան մէկ վաստմէ ժն ըներկոր ու ան զօրքը որ բուն իրեն հրամանացը ասկնէ ամենալին շն կագրի կը ըստութի ընելին ։ առ բայրին բնոկեցը ու գեղացինը հիւ մէկ տեղիքը շանին գանդուուլու ։ չի ըստի մէկը ամենին երեսիցին ու փոխարային շան քը ու փոյթը և իրեն ըրած գործողութեն մերը ։

Լապես հու նունապէտ ասոր շշանակ նուու կը բարձրութի շատ բազմաւեն ։ Քրանուզի գրաց տմ աւսակ զինուուց, և հաւել, և անու մըսու կը հանանին օգնութեն համար ։ Ակից կը քամնուին ու կը թան կը զուգա դհամն զանազան կողմերը ։

Առքոնի ացմիներուն մէկ ձիաւոր գունդը որոնք զիւ, մին ձդուն կը լուս գեամին աջ կողմը, լատ վասաներ ըրին իսպահներուն Պիքրենուորի մոսկովի Շէներուոյին գունդին, որնոր առանց վախճախույն դըդադ, նութքը առաջ վարեց ։

Մէկ մէծ մասմը կուենիեռ Ճենէռալբն գունդէն գեռ կըիենան Էլպա գետէն անդին, որոնց հրամայօղը է Պէլլունին Տուքան : Աս զօրբըս զանազան անդամ՝ առիթ ունեցաւ զարնըվելու մոսկովսերուն հետ, որոնցմէ շատ գերիներ բռնկցին ու Խրկեցին Փարէզ : Ան զօրաց գունդը որնոր ժողված է Մակակապուկին շրանակները, միշտ նորէն օգնութիւն կընդունիկոր :

(Դասէլք • Քէման :

Անառէրէ • 12 Մարտի:

Աս ամսուս 7 ին առաւօտեան դէմ յան Կարծակի ըսկուա արտաքյ կարգի երկին, քը գոռալզվ բոլոր զօրը թընտացընել, սաստիկ լրաւոր փայլանէրով ու շատ կայծակիներով, առ միջոցիս մէջ մէմբնալ տեմնըվեցաւ յանկարծակի առ քաղքիս նը Անա մայր եկեղեցին զանկակատան գլուխը բոցը պատաճ կայրերկոր • բոլոր քաղաքը հոն վազեց մարելու առ սաստիկ կը բակը, բայց երենց գալը ուրիշ բանի չեծառոյեց, բայց եթէ միայն տեմնէլու ան շնուշածքին այրիլը, որ երամենակառարել գործքմը Դոթիկեան ըսված ճարսաբապէտութիւն : Ամինը կըլախնային ըլլայ թէ քաղքին վէրի ծայրը բռնկի առ կըրակէս, որովհետև հնատեղի տուները թուզվաչէ շնած չեն, կըպաւ կըրակէ ժամանակ մօտ եղած մէկ գըպորցիմը և մամաւորիմը տան, բայց աղատեցին կըրակէն առ շնուշածքները : Աս միջոցիս մէջ որ ամինքը պատաճած էին հոս, և հիշ մէկուն միտքէն չեր սնցնէրնէ, ան ատենը առ կըրակին կայծակիները, քամիին ուժովը թռան դնացին Պօէմարին գուռներին գուրս, և հմանեցը ըսկասն բռնկցնել տուները, ուր աելզ հիշ մէկը օդնութիւն չեր կիսնար հասնել, առ կըրակը իրեն ալէկ սընունդ գըտնալով հոս, յարդը, խոտը, ցորենը, բանկեցաւ անդամէս սաստիկ որ անվարելի էր մարելը, և հասաւ մինչև հոնաւղի գըսնըված հիւանդանոցնալ, ողորմէլի հիւանդները իրենց անկողներէն ելած գետինը քըս վլունքելով կըրախնչին, առ կըրակին ձեռքէն աղատելու համար, բայց առ հիւանդանոցը վէրջասէն խալքնեցաւ, նմանապէս մէկ ցորեննոցմընը որ եր ասոր մօտիկ :

(Համատօքսութիւն յօրագիր, Կարէզ :)

ՊԱՎԻ Ե ՌԱ.

Մօնաւո • 19 Մարտի :

Հաս քաղաքս հրատարակմէցաւ ժողովը դեանլու մէջ մէկ ծանուցման ժողովմը, որուն մէջ կըհրամայէ թէ երկրորդ գունդը աղքային պահապան զօրաց՝ պատրաստըլն պատերազմէրթալու, ու ուրիշ հրաման ներ այսպիսի օրինակաւ :

Հայրենիքը, ու ազդին և մէր սիրելի թագաւորին փառքը կըբռնագատեն երկիրդ խումբը ազդային պահապանաց միաբանիլ զինուորական գունդին հետ, պահէլու համար ներբենի խալզալութել տէրութեան ։ Զիէ մէկ սյավիեւացիմը չիկըրնար ետ կիւնալ այսպիսի պատուաւոր հրամաննէ մը . ամինը ներկայանան ուրախութիւն, միայն հիմակվան ժամանակիս կարուութը ըցընելու համար, ուստի ամմէն ծընածնելը 1772 էն մինչև 1793 կըհրամիրվն գրվելու, ու ցըցընելու իրենց նախանձաւորութիւնը հայրենեաց սիրուն համար, և որոնք չեն կըրնար մասնակից ըլլալ առ հրամիրման վախճանին հիւանդութիւն և կամ ուրիշ մէկ բանիսը համար, դան ներկայանան ու իմացընեն :

Խրաւոր կըրնայ ըսել մէկը թէ ամմէն նենի շիկայ սէր հայրենեաց, թէ պավիեն ոացէք սյավիսի փառաւոր հրամիրունքը, որ է ծառայել հայրենեաց և թագաւորին, շուանվիլը ՚ի գործ չիդնեն, և որպէս զի հիւ մէկ սյավիեւացիմը չըլլայ որ չինանայ առ տէրութիւն ուղածը, կըպարտաւորին ամմէն տանուաերները, որոնք իրենց տունը ուրիշ վարձով արվերեն, իմացընել առ հրամիրմանքը, և վերջը քաղքին կառավարութիւն ասեանինին իմացընէ իրեն տակի քերածներուն վիճակը, և ով որ առ հրամանը չիկատարէնէ, պարտաւորի տուժելու հոգչն մինչև 125 զուշ, և վերջը ինքը անձամբ պատասխանալ տայ դատաստանին : Կըյանձնենք որշափ կարելինէ շուտով ՚ի գործ գըպմի առ հարկաւոր հոդալիք բաները, և հիշ մէկ երիտասարդիմը չիկնայ բանիմը հետապատիլ՝ և տուն տեղ ըլլալ, մինչև չիկատարէ առ ամմէն իրեն պարտքերը, և աննոր որ առ ժամանակիս պարտայներուն մէջը ցըցունեն իրենց սէրը թա-

թագաւորին և հայրենեացը, կըբնան այնուշ
ճետև միշտ փափաքիլ ուրիշ երեւլի բա
ներուն:

Ինչպէս որ սահմանեցաւ՝ աս շարժական
գունդերուն պաշտօնը պիտօր ըլլայ պահէ
ըւ տերութեն ներքին հանդատութիւնը ու
ապահովութիւնը: ասոնք չեն երթար գուբախ
եղած բանակէն անդին, թէ որ նոր հար-
կաւոր առելթմը հայրենեաց տէրութեան
պաշտօնառութեն ըստիսէ: ուբախ ան ամ-
մէնքը ոյնոնց պիտօր վիճակի աս գունդիս
մէջը մըտնալու փութան մըտնալ, առանց
որոշումն ըլլալու վեճակի, կրօնի: հայ-
րերը մայսերը՝ գրել տան իրենց որդիքը,
մէջ եղայրիները՝ իրենց պլտիկ եղայրնե-
րը, որքերուն հոգացօնները՝ իրենց տակի
որքերը, ազգականները՝ իրենց ազգատօն-
մն որքերը: :

Մօնաքո: 16 Մարտի 1813:

Ատեան քաղաքական կառավարութեն:
(Օքոնք: Կայունք:)

Աւելութ: 20 Մարտի:

Վատ գունդեր Պավելուացի զօրաց որ
չափ կարելի է նէ աս մտերը ձամբայ պի-
տօր ելան երթալու Սաբունիայի բանա-
կին գոնութեն համար, ուբանել պիտօր ըս-
տանեն իրենց վերջնի կարգադրութենը:

Նէցին զօրքը, որովհած ան ստահսանուն
զօրաց գունդին համար՝ որնոր կըկարդա-
սորվնի կոր Պօէմիային մէջը, ճամբայ ելան
շուտով, երթալու պահէլու իրենց յանձնը
կած տէլքը: (Օքոնք: Փառելու:)

Կայունութիւն: 23 Մարտի:

Երսիսյէն եկած մարտի 20 ին իսա
պարները կիմացընեն մէղի թէ մէկ պա-
տերազմնը չեղաւ աս քաղաքիս շընանակնե-
րը, վասն զի խելմը ժամանակ է որ երկու
կողմանէալ մէկ տեսակ վիճադ ադարման-
պէս բանմնէէ: Երկու տէրութենց զօրքը
մէկընէկու գիտոց ճակատած կեցերէն: ամէնը բերդերը և հարկաւոր տէլքերը էշ-
պա գետին եղերքին վրայ Փրանսը զօ-
րաց իշխանութեն տակնէ: աս մէջ գետա-
երկու տէրութեան զօրաց մէջ կըձևացընէ
մէկ պատնէշը երկու տէրութեն զօրութեն:

Ներուն դէմու Մենք խապարմը ցունինք ինչ
բան որ կըպատահի գետին անդին կողմը,
վասն զի բուրովն կըտրած է հոնտելի հա-
ղորդակցութեն մեղի հետ: Վագիի կողմը
ֆրանսը զօրութեն օրէ օր կըզօրանայիոր,
վասն զի միշտ նոր նոր պադդալիսներ կը-
համնին կոր օդնութիւն լրէնո գետին կա-
մուրըն քովերէն: (Գառէն Կայունութիւն:)

Վ Ե Ս Դ Ֆ Ա Լ Ի Ա.

Քառուն: 15 Մարտի:

Վատ գաղէթաներու ու մասնաւորաց թուր-
թեր կիմացընեն մէղի, թէ հիմակվան նո-
րութիւն սիրող մարդիկները հանած ըլ-
լան ապստամբութեն Վէսդֆալիայի տէ-
րութենը մէջ, բայց մէնք կըվեկայենք՝ ինչ-
պէս որ կըհաստատեն Վէսդֆալիայի բո-
լոր ժաղովուրդնալ, թէ հիշ մէկ տժգուհու-
թենը թէպէտ և պլտիկ, չեն ցըցուցած:
Բոյոր Վէսդֆալիայիք կըջանան մէկմէկ
անցընել՝ իրենց սիրը ու յարգութենը ցը-
ցունելու իրենց թագաւորին: ուրեմն այս
պէս ըլլալով ամմէն մարդ կըբնայ իմանալ,
թէ թէպէտ և հիմակվան ժամանակս մէկ
քիշըն նէղութեն ալ քահննէ, իրենք շատ
երջանիկ են քան իրենց քովի եղօղները,
վասն զի կըկառավարվին մէկ ուժով ու
հօրպէտ ինամ ունուլ տէրութենէմը, ար-
դար իրեն վճիռներուն մէջ, և ունի իրեն
պահստանութեան համար խիստ կըորիթ ու
հաւատարիմ զօրք՝ որոնք ուրիշ բանի չեն
բայցար, բայց միայն աւելթմը ըլլայ որ
փառք վաստակին իրենց քաջութենը, ինչ-
պէս որ արդէն ալ վաստըկած են:

(Մօնիթու Վէսդֆալիայ:)

ՄԵծ ՏՈՒԴԱՑՈՒԹԻՒՆ

Փոանք Փութի:

Քառանքնութիւն: 24 Մարտի:

Վարտի 23 ին կըխօսէր, թէ մէկ գունդ
մը մոսկովին զարնըլուծ ըլլան Լառէկը
պուռկին շընանակները, և թէ մոսկովին-
րէն բանքած ու սպաննած ըլլան 3 հա-
զար հոդին չափ: Աս գործողութիւնները
հաւանական է որ Մօնանտ ֆրանսը Ճէ-
նէ-

Նէռալին զօրքերը ըրած ըլլան, որոնք կեր
թային կոր Վիստառէն՝ անցնելու անդին
կողմը էլլա գետին: (Օրտար. Փարէնա:)

ՄԵԾԻ ՏՈՒԳԱՅՈՒԹԻՒՆ

Պատէնի.

Ռանդապի. 25 Մարտի:

Պանդֆութէն 21 ին գրած խապարնե-
րուն կեօրէ, Պալիկուայի թագաւորը ու-
թագուհին Մօնաքո իրենց մայրագալագէն
փախան խաբրուք՝ որ է մայրագալագը (Ճի-
ուօլի: (Օրտար. Փարէնա:)

Ք Ր Ա Ն Ս Ա .

Պար-Սուբ-Օւնաին. 16 Մարտի:

Այսօր՝ առաւտաղ սահամթը 7 ին, մէկ սառ-
տիկ կըրակմը բռնեց Ռէճճիցի Տուքոյին
պալատը անհոգութէ մէկ սանտուի՝ սիւ-
տանայիմը, ու այնպէս շուտովմը տարած-
վեցաւ բոցը, որ 3 սահամթան մէջ բոլոր
պալատը միխիթ դարձուց, թէպէտ և ամ-
մէն կողմանէ ժողովուրդը վաղեց օգնութիւն-
համար ու մարելու աս կըրակը,
բայց վայրապար եղաւ իրենց բոլոր աշխա-
տանքը, միայն մէկ քանի շարժական բաներ
կըրցան խալլոցքնել: (Օրտար. Կայսէր:)

Համառօպութիւն, մէկ նամակին, որիոր էտէքէ
Քօնէ Ռէեւլէ, Ճէնէռաւլէ հօբեռաւտին և էջ-
եղած ուրիշուն՝ պատէւտան և պաշանապարչին:

Վակլիատովետ: 9 Մարտի 1813:

Աիմացընեմ Հրամանքիդ տէրութէց, որ
Մէթիս Ճէնէռաւլը հրամայօւը 28 երդ
Ճիաւորներուն խուժին, նորէն մէկյալ-
թութիմը ըրաւ Մալգունեզի թշնամեաց
դունդին դէմ աս ամսուս 23 ին: Աս Ճէ-
նէռաւլը առջե իրիկվանէն իմացաւ թէ 400
Ճիաւոր կայ թշնամեաց. Մէկկար քաղթին
մէջ. շուտով հրամայեց իրեն գունդին հեծ-
նալ ձիերուն վր, ու 300 հոգիալ առաւ-

իրեն հետ 17 երորդ գունդէն հանդերձ
իրենց գլխաւորովը՝ որուն անունը էր Տու-
լառ, ու սահամթը երկուքին առաւուտեան
մտաւ աս քաղաքը վազելով յանկարծակի:
Աս բանս երբոր տեսաւ թշնամին, մէկէն
ջանաց զինքը պաշտպանել. բայց որովհէ ետև
ֆրանսըլին 17 երորդ խուժին զինուոր-
ները քաղաքութեմը զարնըլլեցան ասոնց հետ,
շատը ըսպաննեցին ու մէկալ մացածները
նաև բոլոր բռնեցին, որոնց թիճը կըհանի
70 հոգիի, 4 օֆիցիալ ու 142 ձի: Մէկը-
կար քաղթին ճամբանները լցովէրէին մար-
դու ու ծիու լէշէրով:

Որօսո ապստամբաց գլխաւորին գուն-
դը խէլին ժամանակ էր որ կըկենար Մայօր-
կային շլշանակները, անոր համար աս Մէթ-
հիս ֆրանսըլի ձիաւորներուն գլխաւորը
զատիկցաւ ասոնցմէ ամսուս 5 ին իրիկվան
դէմ իրեն գունդովը, ու գիճերը հասաւ
Վելլաֆէռ, և ետքը հասաւ Քամթոս-
ֆուէսթէ: Որօսը երբոր տեսաւ որ դէմ
ժիկընար դնել Ֆուանըլլզներուն կըտրիձ
ձիաւորներուն դէմ, փախաւ ու անցաւ
Էկուա հոնտեղլ եղած գետին անդիի կողմը
լողալով: Բոնըլեցաւ ասոնցմէ 8 մարդ,
ու 39 ձի. մէկալ մացածներէն 31 հոգի
ըսպանիցաւ և մեծ մասնալ գետին մէջը
խըլսութեցան: Մակերքաղթին մէջ ֆրան-
սըզներէն 2 հոգի վիրաւորվեցաւ, անալ
խիստ թեթէ, ու 4 ձի ալ սատկեցաւ. իսկ
Քամթոսֆուէսթին մէջ ֆրանսըլի ամե-
նեին կորուստը ըսպանցաւ:

Քու Տէրութիւնդ իմանայ աս իմ պատ-
մածներէն, թէ Մէթհիս Ճէնէռաւլ յուն-
վարի առջե օրէն մինչեւ հիմայ 4 անդամ
զարնըլլեցաւ ասլըստամբներուն հետ, որոնց
մէջ թշնամինները կորսընցուցին հ50 ձի, 150
հոգի ալ գերի բռնըլեցաւ, 150 ալ ըսպան-
վեցաւ: Աս Ճէնէռաւլս հետ միացերէին
մակերենց ուժովը, նաև 17 երորդ խուժ-
ըին ընտրած զօրացը գլխաւորը Տուլառ-
ու Քասասար, զդոնք կաղաքէմ Քու Տէ-
րութիւնդ որ յանձնես կայսեր քարեսի,
րութեան:

Ճատայ քո ևն:

Հասպագէտալ. Քօնթէ Ռէեւլէ:
(Մօնիկուու:)

Աս գործքու որ է պատմութիւն հիմական ատենիս, տամնըհինկ օրը մէյրը կըտըսմի:

ԴՎԱՆԵՑՏԿ ԴՎԱՆՍ ՄՐԲՈՅՆ ՎԱԶԱՐՈՒ: